

# ՄԻՀՐԱՆ ԽԱՅԵԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՕԴՈՒԺԻ ՌԱՀՎԻՐԱՆԵՐԵՆ

ՎԱՐԴԱՆ ՄԱՏԹԵՈՍԵԱՆ  
varny1@yahoo.com

Խայեանը Ամերիկան մեր այս հայրենակինչ երիտասարդներից էր, որոնք համակ գաղափար դարձած միշտ ծգվել, միշտ փենչացել են զալ Հայաստան աշխափելու նրա վերաշինութեան ու նրա փառքի համար:

## Ա. Աւագեան

Հաճընի ինքնապաշտպանութեան ութամսեայ դիցազնամարտի յայտնի դրուագներէն է ֆրանսական օրանակի մը Երևտամը պաշտպանական գհեցրուն վրայ, որ պահ մը կը վերանորոգէր զինեալ օգնութեան գրեթէ չքացած յոյսը՝ Հոկտեմբեր 1920ի վերջնական անկումէն առաջ: Անկէ ծնունդ արած է «Օդանաւ Եկա» յայտնի երգը.

Օդանաւ Եկա մեծ աւելիխով,  
Սեր սրբից լցուան ուղար յոյսերով,  
Թափառին րոլոր մանուկներն անզէն,  
Անոնք ոգեսոր թուրք ջարդել կ'ուզեն:  
Եղբայրներ շղապով նամակ գրեցին,  
«Կոռուցէ՛ք, եղբայրք, կը հասնինք», - ըսին,  
Սակայն ի՞նչ խարկանք, օրերիս անցան,  
Հազար հոգին ոչ մին չերեցան:  
Կոլի կամ մեռիլ՝ վենեց համընցին,  
- Գրաւենք, - ըսին, - թէկուզ առանձին,  
Գրաւենք, - ըսին, - թնդանօթն ահեղ,  
Թող յաղթանակը փանինք փառահեղ:



## Արթիկօ Եղբայրներ

Օդանաւորդութեան ուրիշ երեւյթ մըն ալ, Հաճընէն շատ հեռու, կապուած է հաճընցիներու պատմութեան հետ: Արդարեւ, քաղաքի անկումէն քանի մը ամիս առաջ, հայրենի Երկինքին տակ եղերական անկումով իր մահկանացուն կը կնքէր Արժանիթինի ու Հայաստանի օդանաւորդութեան ուհիկրաներէն՝ Միհրան Խայեան:

Հաճընի ծնունդ՝ այս եղերաբախտ օդաչուին մեզի յայտնի միակ ակնարկութիւնը ուստանասիրողներու կողմէ կը գտնենք Հայաստանի

առաջին Հանրապետութեան օդուժին նովիրուած լրագրական յօդուածի մը մէջ: Արդարեւ, Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարութեան այժմու խօսնակ, պատմաբան Արծրուն Յովհաննիսիսեան Մայիս-Հոկտեմբեր 1920 ժամանակաշրջանի օդուժի վիճակին առնչութեամբ անցողակի յիշած է, թէ «գրեղի է ունեցել նաեւ վթար, որի ժամանակ հաւանաբար գրիուել է նաեւ օդաչու Խայէեանը (կարող է լինել նաեւ Խայէեան)»<sup>2</sup>:

«Հաւանաբար» մակրայը օգտագործուելու պատճառը մեզի անյայտ է: Սակայն, հետաքրքրական է դիտել տալ, որ սփիտքեան սակաւաթիւ հրապարակումներուն մէջ եւս անորոշութիւն տիրած է Խայէեանի շուրջ, թէեւ ո՛չ մահուան պարագաներուն, այլ՝ ծննդեան ու մահուան թուականներուն մասին: Արդարեւ, 1936ին Պուենոս Այրեսի Նոր Հաճըն ամսաթերթը լրյա ընծայած է Խայէեանի անստորագիր կենսագրութիւն մը եւ օդանաւորոյի տարագով լրաւանկարը՝ «Միհրան Խայէեան (1894-1919)» մակագրութեամբ<sup>3</sup>: Հաւանական է, որ կենսագրութիւնը հաճընցի հրապարակագիր ու բանաստեղծ Հարգանի (Արամ Գ. Տումանեան, 1891-1971) գրիչէն եւած ըլլայ<sup>4</sup>: Լուսանկարին ու մակագրութեան առընթեր, յօդուածը յապատմաննով ընդգրկուած է Յ. Պ. Պողոսեանի Հաճընի Ընդհանուր Պակրութիւնը մէջ (1942)<sup>5</sup>:

Մահուան պարագաներուն ու թուականներէն անդին, տեղին կը նկատենք ծեռնարկել այս վաղամեռիկ օդաչուի կենսագրութեան վերականգնումին՝ մեզի ցարդ հասանելի տուեալներու օգտագործուալով, առաջին հանրապետութեան բանակաշնուրթեան եւ ուազմական գործունէութեան չգրուած էզ մը լրացնելու նպատակով:

\* \* \*

Ապրիլ 1909ի Աստանայի եղեռնին յաջորդած էր դէպի Հիախսային ու Հարաւային Ամերիկա գաղթականական հոսանք մը, որ գլխաւորաբար կը բաղկանար կիլիկեցիները: 1909-10ին Պուենոս Այրէս կը հասնէին առաջին երկու հաճընցիները, իսկ 1914ին անոնց թիւը 85ի կը հասնէր<sup>6</sup>: 1915ին քաղաքի հաճընցիները կը հիմնէին «Հաճըն» ընկերութիւնը, որ յետազային պիտի վերանուանուել Հաճընի Հայրենակցական Ընդհանուր Միութիւն:

Այդ նորեկներուն շարքին էր Միհրան Խայէեանը, որոն կենսագրութեան սկզբնական տուեալներէն քիչ քան յայտնի է: Ծննդեան վերոյիշեալ 1894 թուականը կասկածելի պէտք է նկատել: Ըստ Խայէեանի հայրենակից Բարսեղ Էօրէնեանի, ան 26 տարեկան էր 1918ին,<sup>7</sup> իսկ Արժանթինի օդանաւորութեան մասնագիտ Անթոնիո Պիետմայի կենսագրական հակիր տեղեկութիւնները 5 Նոյեմբեր 1892 թուականը կու տան, ինչ որ պաշտօնական արձանագրութեան մը գոյութիւնը կ'ենթաղդէ<sup>8</sup>: Արժանթինահայ լրագրող Կարապետ Հասասեան թուականը տուած է իբրեւ 5 Նոյեմբեր 1894<sup>9</sup>, հաւանաբար փորձելով համադրել Պիետմայի յիշած օրն ու ամիսը եւ Հարգանի կենսագրական ակնարկին ընկերացած լրաւ-

Նկարին մակագործեան տարեթիւը: Հարգան յիշած է նաեւ, թէ ապագայ օդանատրոց Տէօվլէթ աղա Խայեանի որդին էր, Արժանթին ժամանած՝ 1913ին, Եղբօք՝ Գրիգորի հետ<sup>10</sup>:

Արժանթին ժամանող հաճընցիներուն մեծ մասը աշխատանքի անցած էր իրեւ մասգործ, Կօշկակար կամ աւելածու: Սակայն, երիտասարդ Միհրանը բոլորովին տարբեր ճանապարհով մը պիտի ընթանար: Ան «ուառմասիրում է մերենագիրութիւնը եւ աւարդելոց յեղոյ ժառայում է որպէս երկաթուղային մեխանիկ»<sup>11</sup>: Երկաթուղի պետական ընկերութեան արհեստանոցին մէջ, Խայեան փարակուայցի ծանօթ օդաչու Սիլվիո Փեթրոսիի (1887-1916) մերենագէտը եղած է, որու միջնորդութեան շնորհի՝ ծովուժի նախարարութեան օդանաւերու նորոգործեան բաժինը մտած է<sup>12</sup>:

Օդանաւորդութիւնը տակափն սաղմնային վիճակ մը ունէր Արժանթինի մէջ: Արժանթինեան օդային ակումբը (Aeroclub Argentino) հիմնուած էր 1908ին, իսկ ֆրանսացի օդաչու Անրի Պրեժին կատարած էր օդանաւային առաջին թոփքը Փետրուար 1910ին: Ռազմական օդանաւորդութեան դպրոցին բացուած տեղի կ'ունենար Սեպտեմբեր 1912ին: 1913ին Լա Փլաթա քաղաքին մօտ Պերիսո աւանին մէջ կը բացուէր օդանաւորդութեան դպրոց մը, որ նախընթացը պիտի հանդիսանար 1916ին նախագահական հրամանագործ բացուելիք նաևային օդանաւորդութեան դպրոցին:

Ծագումով սպանացի եւ 1901ին արժանթինեան հպատակութիւն ստացած Խոսարին Օյթապէնը (1881-1915) 1913-14ին Պերիսոյի մէջ դասընթացըներու հետեւած էր: Ան իր փորձերը կ'ընէր «Ֆարման» մակնիշի միակ տրամադրելի օդանաւու: 25 Մայիս 1914ին օդանաւու ինկած է «Խեներալ Պելկրանօ» զրահանաւուն վլայ ու ջախջախուած, սակայն Օյթապէն հրաշքով պատած է առանց որեւէ վնաս կրելու: Երկու պազգայ օդաչուներ՝ ատաղձագործ Կիմերոս Քովասը եւ մերենագէտ Խայեանը, օդանաւու վերանորոգած են Պերիսոյի մօտ գտնուող Էնսենատայի արհեստանոցին մէջ:

1914ին Խայեան արդէն դասերու հետեւած էր Պերիսոյի նաւային օդանաւորդութեան դպրոցին մէջ՝ խտալացի ճարտարագէտ Անթոնիօ Պորելլոյի հետ, ու առանձին թոփքներ կը կատարէր, երբ նոյն տարուան Սեպտեմբերին Օյթապէն կը ստանձնէր դպրոցին տնօրէնութիւնը՝ օդաչուի քննութիւնը յաջողութեամբ անցընելէ ետք: Նոր տնօրէնը, սակայն, 16 Հոկտեմբեր 1915ին օդանաւային հերթական արկածի մը զոհ դարձած է<sup>13</sup>:

Օյթապէնի մահէն ետք, Երկու տարուան համբերատար աշխատանքով, Խայեան վերաշինած է անոր օգոստագործած «Ֆարման» 50 HP օդանաւու, որով շարունակած է իր փորձերը<sup>14</sup>: Արժանթինեան մամուլը պարբերաբար տեղեկագրած է անոնց մասին, որու Կոչնակ կ'արձագանգէր հեռաւր Նիւ Եղրիի մէջ Յուվիս 1916ին: «Պուենոս Այրէսի մէջ, Պր. Մ. Եայեան [sic], օդանաւորդութեան փորձեր կատարած է: Այդ փորձերու յաջողակութեան մասին վկայած է փեղոյս Լա Խասիօն թերթը»<sup>15</sup>:

Ուսումնառութեան ընթացքին, Խայեան երկու անգամ ենթարկուած է արկածի ու անվնաս եղած է: Թէեւ գրուած է, որ քննութիւն յանձնած ու վկայուած է 1917ին<sup>16</sup>, սակայն փաստացի տեղեկութիւնը այն է, որ ան օդաչուի թիւ 138 վկայականը ստացած է 5 Փետրուար 1918ին<sup>17</sup>: Արդարեւ, երկու օր ետք, *Հա Փրենսս օրաթերթը* կը տեղեկացնէր, թէ հոսէ Փենացի եւ Միհրան Խայեան՝ 1915ին մահացած Օյթապէնի երբեմնի աշակերտներ, յաջողութեամբ քննութիւն անցուցած էին Պերիսոյի օդանաւորդութեան դպրոցին մէջ: Քննութիւններուն վերահսկած էր Արժանթինեան Օդային Ակումբի Ներկայացուցիչ Ռամն Հեռանը: Լրատուութիւնը կ'աւելցնէր, թէ Խայեան արժանթինեան քաղաքացի դարձած էր 27 Հոկտեմբեր 1916ին<sup>18</sup>: Հաճնցի նորաւարտ օդաչուն Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան (ՀԲԸ) Պուտենս Այրէսի մասնաճիւղի անդամ էր: Ըստ այնմ, 4 Մարտ 1918 թուակիր նամակով, ատենապետ Մ. Կ. Մեծառութեան եւ ատենադպիր Հայկ Գ. Մոսկովիեան Հա Փլաթա ապրող Խայեանին կը գրէին.

Անհոն հրճուանքով եւ սրտի անկեղծ գոհունակութեամբ կը շնորհատրենք Ձեր ստացած յաջողութիւնը տեղական օդաչուներու դպրոցին մէջ, որը պսակած կը տեսնէք անշուշտ այն վկայականով զոր ծեռք ծգած էք ամենայն յաջողութեամբ:

Մասնաժողովս մասնաւորապէս կը յայտնէ իր շնորհատրութիւնները եւ անկեղծօրէն կը մաղյէ աւելի մեծ յաջողութիւններ որով պարծանք մը պիտի ըլլար տեղույս հայ գաղութին եւ փառքը հայ ազգին<sup>19</sup>:

10 Մարտ 1918ի նիստին, վարչութիւնը կ'արձանագրէր, որ «ընկերութեան անդամներէն աւ. Մ. Խայեան կառավարական օդաչուի դպրոցէն վկայական սպացած ըլլալուն առթիւ Մասնաժողովը կողմանէ շնորհաւորութեան նամակ մը գրուցաւ»<sup>20</sup>:

Խայեան հրաժարած չէր իր ժողովուրիդին ծառայելու երազէն: Ըստ Էօրէնեանի, 1914ին ան փորձած էր Կովկաս երթալ իրեւ կամատր, բայց ծախողած էր իր մտադրութեան մէջ<sup>21</sup>: 1916ին կամատրներու 23 հոգինց երկրորդ խոմք մը, Երուանդ Մայսասեանի (1912ին ՀՅԴաշնակցութեան Պուտենս Այրէսի կոմիտէի հիմնադիրներէն) գլխատրութեամբ, մեկնած էր Ֆրանսական օգործերուն միանալու, եւ թիվիմացարար գրուած է աւելի ոչ, թէ Խայեանը այդ խոմքին մաս կը կազմէր<sup>22</sup>:

1918ին կամատրական շարժումը վերսկսած էր՝ այս անգամ Հայկական Լեգէնին սատարելու նպատակով: Խայեանի մահախօսականին մէջ՝ Ասագեան կը գրէր. «Դպրոցն աարդեղուց անմիջապէս յեկոյ աշխադում է Հայաստան գալ եւ իր ծառայութիւնը մակուցել հայրենի ժողովրդին: Բայց արգենվինեան իշխանութիւնը չի համաձայնուած գրկել Խայեանի նման ընդունակ ու խիզախ օդաչուից: Վերջապէս հայրենիքին հասնելու կարօւը յաղթում է, եւ Խայեանին յաջողուտմ է անցնել Աղլանդեանը եւ հասնել Պարիզ»<sup>23</sup>:

Արդարեն, 3 Յուլիս 1918ի նիստին, ՀԲԸՇի վարչութիւնը կ'արձանագրէր. Բարեգործականի անդամներէն պ. Մ. Խայեան որ կառավարական դարոցն օդաշուի վկայական ստացած էր, իհմա որոշած է իր հայ կամատր մեկնի Ֆրանսա եւ ատկից Կիպրոս. ուստի իր մեկնումին առիւ վարչութիւնը որոշեց խնճոյք մը սարքել իրեն եւ միա կամատրներ ընկերներուն, յուլիս 9 գիշեր ժամը 7ին. այս ընկերական եւ ընտանեկան հասարոյթ սարքելու համար որոշութեան հիգարանչիր անդամի հասանութիւնը առնելու: Բոլոր անունները բաժնութեան վարչութեան անդամներու մէջ, եւ մէջ մէկ թույլ ստորագրել տաղով յուլիս 7 կիրակի ժամը 2ին ժողովն պիտի ներկայացնի: Եթէ մեծամասնութիւնը կը փափաքի այդ հասարոյթ խնճոյքը պիտի տրոփի<sup>24</sup>:

Չորս օր ետք, նոր ժողով մը կը տեղեկագրէր, թէ «... Մասնաժողովոյ կողմանէ ներկայացուած թերթերը անդամներու կողմանէ առանց բացառութեան ընդունուած եւ սպորագրուած ըլլալուն, որոշութեան խնճոյքը սարքել»<sup>25</sup>:

Ինչպէս նախատեսուած էր, Խայեանի եւ իր 22 ընկերներուն մեկնումին առիթով երեկոյթ տեղի ունեցած է 9 Յուլիսին: Այս առթի, ՀԲԸՇի նորընտիր ատենապետ Յովիաննէս Պարգևեան իր թյացութեան մէջ գրած է. «Պ. Միհրան Խայեան վերջերս փայլուն կերպով իր ուսման ընթացքն աւարդած եւ իր օդաշու վկայական ստացած էր պիտական դարոցն: Իր մասին նոյն իսկ փեղական թերթեր շակր գովսակով խօսած էին, իրեն համար արդէն իսկ պարտասակ էր շահաւէկ գործ եւ ապահով ապագայ, սակայն ինք նախընդորեց իր հայրենիքին ազարագրութեան ծառայել եւ որոշեց կամատր արծանագրուիլ եւ երթալ հոն ուր կ'երթան բոլոր անոնք, որ արդարութեան դասին նուիրուած են»<sup>26</sup>:

Ձեռնարկին ներկայ եղած է 150 հոգի, ներառեալ՝ Խայեանի արժանթինցի դասընկերը (հայանաբար՝ վերջիշեալ Խոստ Փենաչին) եւ այլ արժանթինցներ: Պարգևեան ժողովը բացած է, ողջերթ մայթելով եւ հայկական դրօշի ժապավենով մետալ մը յանձնած Խայեանին, որուն դասընկերը «յիշեց հայոց բառապանքը թուրդին ծեղքէն, եւ անոր արժանիքները թուելով ազարութիւն մայթեց»: Կամատրներուն նույն տրուած է տոպակներու մէջ հայկական դրօշի գոյներով կապուած շաքարեղիններ: Խայեան շաքարեղին բաժնած է ներկաներուն, գոյացնելով 200 փեսօ, եւ իր տոպարակը անօրդի դրած, որմէ գոյացած է 50 փեսօ: Այս ծեռնարկին 12 հոգի ՀԲԸՇի անդամ արծանագրուած է, որոնց շաքարին՝ Խայեանի երթայրը՝ Գրիգոր, հօրեղօրորդին՝ Պաղտասար, եւ իրենց տիկինները<sup>27</sup>: Թահթաճեան երթայրները Խայեանին ուսկիէ փորդիկ օդանաւ մը նուիրած են<sup>28</sup>:

Յաջորդ օր, խուներամ բազմութիւն մը ողեցերթի գացած է նաւահանգիստը՝ հայկական, ֆրանսական եւ արժանթինեան դրօշակներով: Նուագախոմք մը վարձուած էր, քարավիր խօսուած են ճառեր ու եղած են մեներգեր: Խայեան օդաշուի տարագով լուանկար մը յանձնած է ՀԲԸՇի

մասնաճիւղին: Ըստ թոյթակցութեան, Ապրիլին եւ Յունիսին 24 կամատր եւս մեկնած էր, թիգը բարձրացնելով 62ի<sup>29</sup>:

30 Յուլիսին տեղի ունեցած «Հաճըն» ընկերութեան եռամսեայ ընդհանուր ժողովը: Ամիսներ ետք լոյս տեսած թոյթակցութիւն մը տեղեկացուցած է, թէ հայրենակիցներ Համբարձում Տէր Սահակեան, Լեռն Շգըրտըմեան եւ Միհրան Գայեան (sic)<sup>30</sup> կամատր արձանագրուած ու մեկնած էին Պուենոս Այրէսէն: Թոյթակիցը՝ Մկրտիչ Պելլորեան, կ'աւելնէր հետեւալը Խայեանի մասին. «Մեկնող երեք կամատրներէն վերջինը ծանօթը ըլլալու է շարերուն: Արժանթինայի սատանական դպրոցէն, 3-4 դարուան դրենաջան աշխագութեն յեպոյ, դուրս եկած է շար յաջող, հանդիսացած է իր ընկերներու մէջէն առաջին եւ սրացած է մրցանակ եւ վկայական»<sup>31</sup>:

Աւգեան գրած է, թէ «նիւթական միջոցների պակասութեան պայմանով, ես Պարիզից այլևս ճանապարհը շարունակել չի կարող եւ միտուած է Ֆրանսիայի հայկական լեզունի մէջ»<sup>32</sup>: Խայեան մեկնած է Աստանա, ուր պաշտօնավարած է իրեն Կիլիկիոյ գինուրական հրամանատար՝ զօրավար Էտուար Պրեմոնի անձնական վարորդ, ֆրանսական սպայի աստիճանով<sup>33</sup>: Որեւէ յիշատակութիւն չկայ, թէ Հաճըն վերադարձ ըլլայ:

Բայց անոր Վերջնական նպատակակէտը ո՛չ թէ իր ծննդավայր Կիլիկիան էր, այլ նորանկախ Հայաստանը, ուր հայկական բանակի օդուժի կորիզը ստեղծուած էր 15 Օգոստոս 1918ին<sup>34</sup> ոռուական հրամանատարութենէն ժառանգուած Կովկասեան 2րդ կամ 3րդ օդային ջոկատի հիմամբ: Առաջին հրամանատարը ոռու տեղակալ (պորուչիկ) Վոյազովը եղած է, որ 1919ի սկզբնատրութեան փոխարինուած է Արթուր Ղովեան-Ռիլսկիի կողմէ<sup>35</sup>: Սակայն, պահեստամասերու բացակայութիւնը ջոկատը գրեթէ անշարժութեան մատնած է: «Նիւթիորդ» եւ «Մորան-Սոլինիէ Լ» մակնիշի երկու օդանաւ ջախջախուած էր՝ պահեստանոցի տանիքը հովէն փրցուած ըլլալով: Երրորդ՝ «Կուասէն III» օդանաւը մասնակցած էր հայ-վիացական պատերազմին (Դեկտեմբեր 1918), բայց նոյնպէս գործածութենէ դուրս եղած Ակեբսանդրապոյի մէջ՝ վառողի պահեստի պայթինի ժամանակ: Հետեւարար, օդային ջոկատը փաստորէն դադրած էր գոյութիւն ունենալիք<sup>36</sup>:

28 Փետրուար 1919ին, հանրապետութեան ուազմական նախարար Յովիկաննէս Հախվերդեան զեկուցագիր մը ներկայացնուած է նախարարաց խորհուրդին: Հոյ կը նշուէր, թէ գործող միակ օդանաւի կողքին (ըստ երեսոյթին՝ «Կուասէն III»ը), ջախջախուած երկու օդանաւերէն մասեր օգտագործելով կարելի էր նոր մը կազմել: Կը յիշուէր գործիքներուն հինցած ու «մաշած ըլլալը: Ջոկատին մաս կը կազմէին 5 օդաչուներ, 1 դիտորդ-օդաչու եւ 24 հոգինոց օգնական անձնակազմը (մեքենագիտներ, շարժիչ պատասխանատուներ եւ օժանդակներ, վարորդներ եւ օժանդակներ, վարպետներ): Ըստ ֆրանսացի հարիւրապետ Անթուան Փուատուպարի, օդային ջոկատը անհրաժեշտ էր սահմանի պահպանուածին համար: Հախվերդեան առաջարկած է ջոկատը լուծարել, խնդիրնով արտօնել, որ սպա-

ներ եւ գինուորներ Ֆրանսա դրկոփին ուասնելու, իսկ այնտեղէն բերուին օդանաւեր եւ սարքատրումներ<sup>37</sup>:

Օդային ջոկատի վերակազմութիւնը սկսած է Կարսի ազատագրումէն եւոք՝ Մարտ 1919ին: Կարգատրուած են արդէն գյուղին ունեցող թոհշքաղաշտն ու ամբարները, ստեղծուած անհրաժեշտ արհեստանոցներ, որոնք պիտի ծառայէին նոր օդանաւերու սարքատրումին համար: 1919ի վերջերուն «Վուագէն», «Մորան-Սոլինէ» եւ «Նիփորթ» ութը օդանաւեր կազմուեցան, թեև տակախն թոշելու ի վիճակի չէին<sup>38</sup>:

Մինչ այդ, խորհրդապահական աշխատանք կը տարուէր արտասահման ապրոր հայ օդանաւորդներ գտնելու եւ Հայաստան փոխադրելու: Այսպէս պէտք է հասկնալ Հոկտեմբեր 1919ին Ամերիկայի Հայ Ազգային Միութեան հետեւեալ լակոնական յայտարարութիւնը ամերիկահայ մամուին մէջ.

«ՍԱԱԱՌՆՈՐԴՆԵՐ ԿՌԻԶՈՒԻՆ

Միութիւնն՝ իրեն եղած դիմումի մը համաձայն, անմիջական պէտք ունի մէկ աւելի փորձ հայ սաառնորդներու: Տրամադրելի եղողներ թող հաճին իսկոյն հաղորդել մեզի իրենց փորձառութիւնը, տարիքը եւ Միացեալ Նահանգներէ դուրս երթարու պարագային իրենց պայմանները»<sup>39</sup>:

Ըստաւոր է, որ դիմումը 9 Հոկտեմբերին Նիւ Եորք ժամանած ՀՀ վարչապետ Յովհաննէս Քաջազնունիի գլխաւորած պատուիրակութենէն եկած ըլլար<sup>40</sup>:

Ըստ Երեսութիւն, փնտուուրը միայն Հիասասային Ամերիկայով սահմանափակուած չէր: Ըստ ՀՅԴաշնակցութեան Կարսի Կեդրոնական Կոմիտէի անդամ Ա. Աւագեանի<sup>41</sup>, «Խայեան իր քաղաքական համոզմութեներով պատկանում էր Հ.Յ.Դաշնակցութեան: Նա վերին ասդիճանի մարու էր, ընկերասէր եւ անձնուէր: <Նորվ բանասպեծք էր, միշտ ցոգործուած էր ապագայի գեղեցիկ հեռանկարներով ու խօսելիս դիմացինին ներշնչուած էր յոյս ու հասար դէպի մեր մեծ ապագան»<sup>42</sup>: Նոր Հաճընի կենսագրականի խօսքերով, Կիլիկիոյ մէջ ծառայելէ Ետք, Խայեան, «Հայաստանի Հանրապետութեան առինքնող իրականութենէն խանդապար, ճամբայ Կ'ելէ ուղղակի դէպի Հայաստան, ի սպաս դնելու իր քարձը իմացականութիւնը, Երիտրասարդ բազուկն ու անզուզական հայրենասիրութիւնը՝ վերածնող հայրենիքին»<sup>43</sup>: Այս մեկնումը, որքան ինքնաբուի, ունեցած է եւ իր սատարողները. Ըստ Աւագեանի հաղորդումին, «դաշնակցական ընկերները մօդիկից ծանօթանալով Խայեանի ծգուումների եւ արժանաւորութիւնների հետք, Երան ուղարկուած են Պոյիս, որդեմից անմիջապէս զայիս է Երեան եւ ապա Կարս եւ մընում է Կարսի սաատնակային զօրամասը կապիւրանի ասդիճանով»<sup>44</sup>: Մեկնումը ստուգապէս թուագրելի չէ, բայց, հետեւելով Յովհաննիստեանի նշումին, թէ «1920 թ. գարբեր երկրներց էին ժամանուած նաև ափացիայի ոլորդի գարբեր մասնագէպներ»<sup>45</sup>,

կ'ենթադրենք, որ տեղի ունեցած է 1920ի սկիզբներուն, խայեանը դարձնելով «Հայասպան մեկնող առաջին Հաճընցին»<sup>46</sup>:

Մինչ այդ, Ղուկասան-Ռիլսկի գործուղուած էր Ֆրանսա, ուր Մարսէյի մէջ գնած էր երկու «Սալմսոն» 2 A2 օդանաւեր՝ ոմբակղծումի եւ հետախուզութեան նպատակով, որոնց արագութիւնը կը հասնէր ժամական 200 քիլոմետրի, ինչ որ նշանակալից էր այդ ժամանակի համար<sup>47</sup>: Այս մակնիշի օդանաւերը 1918ին ֆրանսական եւ ամերիկեան զինուորական ուժերու կողմէ հիմնական գործածութեան մէջ էին: Օդանաւերը Պաթումէն Հայաստան ուղարկուած են 16 Յունիս 1920ին՝ Ղուկասան-Ռիլսկի ուղեկցութեամբ<sup>48</sup>: Պարզ չէ այս գնումին կապը Դեկտեմբեր 1919ին լոյս տեսած տեղեկատուութեան, թէ Ազգային Պատուիրակութեան նախագահ Պօղոս Նուպար օդանաւ մը նուիրած էր հանրապետուութեան<sup>49</sup>:

Ըստ Պոլսոյ ժողովուրդի Զայնը օրաթերթի հրատարակած թղթակցութեան, 1890ականներէն Ճիպութի (ֆրանսական Սոմալիա) հաստատուած քանաստեղծ Ռուբէն Որբերեան (1874-1931) Մայիս 1920ին այցելած էր Աղեքսանտրիիա, որ տեղոյն համայնքը երեկոյեց մը սարքած էր անոր ի պատի: Լրատուութիւնը կը յայտնէր, թէ «...Պ. Որբերեան Երեսան անցնելու համար ճամբար եղած է եւ իրեն հեկ կը գրանի Եթովպահայութեան կողմէ հայրենիքին նովիրուած երեք սաւառնակներ»<sup>50</sup>: Թէեւ յայտնի է, որ Որբերեան Հայաստան հասած չէ, այս առաջելութեան մասին յատեղալ տեղեկութիւններ կը պակսին: Ուշագրաւ է, որ եգիպտահայ Արեւ Երկորեայի տեղեկագրութիւնը այդ երեկոյին մասին օդանակի ակնարկութիւն չունի<sup>51</sup>:

Հայաստան գնած էր որոշ քանակութեամբ օդանաւեր Անգիայէն, որոնք 1920ի սկզբնաւորութեան Պաթում կանգնած էին, սակայն Հայաստան չփոխադրուեցան<sup>52</sup>: Ասկիկա հետեանք էր անգիական երկոդիմի քաղաքականութեան, ուր արտաքին գործոց նախարարութեան հայանպատ Վերաբերումնքին կը հակարդուէր Ուխնաթըն Զըրչիլ գլխաւորած պատերազմական նախարարութեան խիստ վերապահ կեցուածքը Հայաստանի հանդէպ<sup>53</sup>:

1920ի այդ օրերուն, մինչ օդանաւերու մասին լրատուութիւններն ու խօսակցութիւնները իրարու կը յաջորդէին, պոլսարնակ Հօրիօն (Յարութիւն Արևլանեան, 1894-1953) հայ օդանաւորդներուն նուիրուած սիամանթոյացն քանաստեղծութիւն մը կը հրատարակէր.

Հէաի շանթերն, ամպերու մըերմութիւնն որոնել...

Ու հըպիլ կոյս երկինքներու, երգերու...

Եւ լուսայորդ ըստինքներէն արփիին

Ըմպել հիփերն արարչագործ բարգերուն...

Ու դէպի՛ ի վեր....: Մայթերէն ու գեղեցիկ մարգերէն

Արցունքներով գեղեցիկ ժպակինքներով կը հեկեփինք թըոհչքիդ....:

Ու գերդ հորե՞ն որ կոյ գրայ ուժ սաղարթագեղ ծառերուն,

Մենք բոցն ահա՛ կ'արծարծնեք ազնուագեղ ճիգերոս:

Դէաի վե՛ր. ու միջոցին մէջ արգանդին հըրավառ,  
Նըպակալին խորպակուած ժայռերուն վրայ՝ վեհորէն  
Եռագոյնին մըխէ՛ ծողն  
Ու խօլարշա՛ բացասպանէ բացասպան,  
Հերկէ եթերն իրկիզող կըոփէնքներով գործիքիդ....:

Ու արշաւէ՛ եւ արշաւէ՛, հոգ չէ որ  
Թըղիշքներուտ կորսըփին հետքերն անդորր ու զըւարթ.  
Այլքներն ալ չենք գիտեր շարժումներուտ գեղեցիկ,  
Կը հետքեկինք լոկ յոյսերով, երազներով բոցերով  
Մեր հաւափքին ու մըզգին....:

Ահա դափինին, գոյք առջիկները չքնար  
Հայումիները հսկարդ վերադարձիդ սպասող  
Պիտի հիանն քնզ համար.  
Օ՛ն թըղիշք մ'ալ, վերեալ մը եւըս հումկու  
Եւ հոյազեղ պայտուանդանիդ վրայ լու եւ ծընրադիր,  
Աղօթելով, աղօթելով համբուրտ  
Սկրուերը սուլոր մնուեալներուն մեր անմահ...<sup>54</sup>:

1936ին Խայեանի մասին գրուած հետևեալ տողերը բանաստեղծական թոփչքը եւ հրապարակախօսական զգացումը խառնած են իրականութեան հետ հեռաւոր աղերս ունեցող տուեալներու.

Հանրապետական Հայաստանի ամենէն փայլուն եւ երջանիկ օրերուն, 1919 թուականին, մեծ կարօտով եւ խանրով հասնելով իր երազներու եւ պաշտամովքի ուստավայր Հայաստան Աշխարհ, գրլարաց եւ ցերմ ընդունելութեան կ'արժանանայ հայրենի հանրապետական կառավարութեան կողմէ եւ հայկական բանակի գինուրական բարձրաստիճան սպայի պաշտօնով, անմիջապէս մեծ եռանրով կը նուիրովի իր սիրած եւ երազած գործին,- հայկական բանակի գինուրական սաառնակներու բաժնի ստեղծման եւ կազմակերպութեան վեհ նպատակին<sup>55</sup>:

Արդարեւ, այս տողերէն կը հասկցուի, որ Խայեան նախաձեռնած է այդ բաժնի ստեղծումին ու կազմակերպումին, ինչ որ, ինչպէս վերը տեսանք, ճիշտ չէ: Այս շփոթը պիտի յարատեւէր յետագայ տասնամեակներուն ու հասնէր մինչեւ մեր օրերը:

Ասագեան, որ Կարսի մէջ իր կուսակցական դիրքով հաւանաբար Խայեանի մօտ եղած էր, գրած է անձնական ծանօթութենէ բխած ու աւելի ճիշտ երանգով տողեր, եթէ բացառնքը «արգենտինեան ճոխ եւ հարուստ» միջոցներուն ակնարկութիւնը, գոյք Խայեանի անձնական փորձառութիւնը կը բաւէր հերքելու.

Արգենտինեան ճոխ ու հարուստ միջոցներից յետոյ, մեր խճուկ սաառնակային պայմանները նրա մէջ նոր խանն ու եռանդ են մտցնում: Իրեւ վերին աստիճանի ցերմ հայրենասէր եւ զգայոն սիրտ ունեցող մարդ, նա աշխատում էր

անսպայման բարձրացնել Հայաստանի սահառնակային գործը: Եթէ Հայաստանում չկային կարգին ու սարքին ապաբարատներ, սակայն նա աշխատում էր ստեղծել այն, եթէ ոչ լայն չափով, գոնէ բարոյական ազդեցութեան համար, որը թշնամոն զգալ պետք է տար մեր ուժի գերազանցութեան նշանակութիւնը, իսկ հայ ժողովորդին ներշնչէր ինքնավստահութիւն: Եւ հենց այս մօտիւներն էին, որ նա առիթը բաց չէր թողնում իր կեանքի գնով թոփցներ կատարելու<sup>56</sup>:

Այդ առիթներէն մէկուն ընթացքին էր, որ «առկրու մը, սակայն, աա՛ղ, Կարսի մէջ, պերական սահառնակով թոփչը կափարած պահուն, յանկարծ կը խանգարուի սահառնակի շարժիչը (...) Եւ Միհրանի անշունչ դիմակը կը գդրուի ջախջախուած սահառնակի կողորներուն դակ!...»<sup>57</sup>: Եթէ մինչեւ հիմա, ինչպէս սոյն ուսումնասիրութեան սկիզբը ըսինք, Խայեանի մահուան թուականը կը համարուիր 1919 թուականը<sup>58</sup>, Ժամանակակից մամուկի ըննութիւնը այժմ թոյլ կու տայ սրբագրել այս թիւիմացութիւնը:

Արդարեւ, Ասագեան գրած է, թէ 22 Յուլիս 1920ին, «փորձնական թոփչը կափարելիս վայր ընկաւ օդաչու Մ. Խայեան եւ անմիջապէս վախճանուեց: (...) Խայեանի մահը խորը վիշտ պափճառեց նրան ճանաչող Կարսի հասարակութեանն ու նրա լժակից սպաներին եւ զինուորներին»<sup>59</sup>: Գումը, թնականարար, առաջին հերթին յաջորդ օրը լոյս կը տեսնէր Կարսի «բանուորա-գիլացիական օրաթերթ» Աշխարատրի Զայեի մէջ, որ «Կարսկօօպ-Կօօպերատի Միութեան հրատարակութիւն» էր: Երկու օր ետք, կարգը հասած է Երեանի թերթերուն: Դաշնակցական Յառաջը եւ ումկավար Հայաստանի Զայենց հրատարակած են Հայաստանի Եռոպ-րական Գործակալութեան (<<Գ>) 22 Յուլիս թուակիր հեռագրալուրը: Ամենայն հաւանականութեամբ, լուրերը լատինատառ կը հաղորդուիւն, որուն հետեւանքով, Խայեանի անունը (թերեւս Hayian տառադարձուած) սխալ տպուած է: «Այսօր Կարսում վայր ընկաւ մեր սահառնակը. օդաչու պորուշիկ Հացեան ջարդուեց եւ ուշիք չգալով վախճանուեց», գրած է Յառաջը<sup>60</sup>, իսկ Հայաստանի Զայենց նոյն բառերը գործածած է՝ «Հայեակ» (sic!) մականունով<sup>61</sup>: Միեւնոյն սխալագրութիւնը պատահած է 25 Յուլիսին, երբ Հայ ժողովրդական Կուսակցութեան Երեանի պաշտօնաթերթ ժողովուրդը եւ Թժֆիլսի դաշնակցական պաշտօնաթերթ Նոր Աշխարատրը միեւնոյն հեռագրալուրին հետեւելով կը գրէին.

Երէկ [sic] Ղարսում վայր է ընկել մեր սահառնակը, օդում թոշած միջոցին, օդաչու պարուչիկ Հայեանը ջարդուած է եւ ուշաթափ եղած, ու թիչ վերջ վախճանուած<sup>62</sup>:

Պարսից հեռագրում են, որ օդաչու պարուչիկ Հացեանը թոփչը կատարելիս ընկաւ սահառնակից, եւ գիտակցութեան չգալով վախճանուեց<sup>63</sup>:

Ասիկա կը թոփ ըլլալ այն պարագաներէն, երբ գոմարուող պատահականութիւնները հաւաքական անկութեան կերպարանքը կը ստանան: Ճակատագրի հեգնանքով, իր հայրենիքին ծառայութեան կեանքը տուած

Խայեանի մահուան բօթը սխալ անունով արծանագրուած է արեւելահայ մամովին մէջ (քացառութեամբ՝ Կարսի տեղական օրաթերթին), մինչ նոյնքան զարմանալիօրէն, դէպքին հետ միհայն միջնորդաւորուած առնչութին ունեցած արեմտահայ մամովի պարագան տարրեր եղած է: Արդարեւ, դէպքէն տասը օր ետք, Պոլսոյ դաշնակցական օրաթերթը՝ Շակարամարդը, <<Գն վկայակոչելով, լուր կը հաղորդէր ճիշտ անունով, թէեւ այս անգամ սխալ թուագրումով.»

Յուսիս 24ին շաբաթ օր Կարսի մէջ վար ինկած է մեր սաառնակներէն մէկը, օդին մէջ փորձեր կատարած միջոցին: Օդաչուն ենթասպայ Պ. Խայեան ծանրապէս վիրաւորուած եւ թիւ վերջը մեռած է<sup>64</sup>:

Ըստ երեւոյթին, Շակարամարդ աղբիլ հանդիսացած է ֆրանսահայ Վերածնունդ շաբաթաթերթի (որ այդ ժամանակ դաշնակցական թեքում ստացած էր) լրատութեան գրեթէ երեք շաբաթ ետք. «Յուսիս 24ին Կարսի կողմերը սաառնակի փորձեր կագրած պահուն ինկած եւ մեռած է ենթասպայ Միհրան Խայեան»<sup>65</sup>:

Կը կարծենք, որ պէտք է խիստ վերապահութեամբ մերձենալ 1936ին Նոր Հաճընի մէջ լոյս տեսած հետեւեալ տողերուն, յատկապէս այն պնդումին, թէ ամրող հայ մամովը եղերաբախտ օդանաւորոյն պատկերը սուգի երիզով հրատարակած է ու անոր յիշատակին սինակներ նուիրած.

Մեծ հերոսի մահուան բօթը կայծակի արագութեամբ կը հասնի ամեն կողմ, ցնցերով հանոր հայութեան հոգին եւ փոձկեցներով բրոյր հայորդիներու սիրութը: Հայաստանի եւ արտասահմանի ամրող հայ մամովը՝ սեւերով շրջանակեց իր պատկերը եւ ամրող սինակներ նուիրեց իր յիշատակին, որպարզ անփոխարինելի մեծ կորուատը հայ ազգին եւ ներբողերով անմահ փառքը Հայատանի երիտասարդ եւ խոստմնալից սպային, որ ծաղիկ հասակի մէջ Հայատանի հոյին վրայ գոհարերուող առաջին հայ սաառնորդը հանդիսացաւ<sup>66</sup>:

Արդարեւ, բացի Կարսի Աշխարհաւորի Ջայեի հասկնալի պարագայէն, կարեի է ըստեւ, թէ Խայեանի մահը աննշան լրատութեան արժանացած է արեւելահայ թէ արեմտահայ վերոյիշեալ վեց թերթերուն մէջ: Հիահային Ամերիկայի մէջ, ո՞չ Հայրենիքը եւ ո՞չ ալ Կոչնակը լուրին կամ Խայեանին անդրադարձած են (Ասպարէգի 1920ի հաւաքածոն մեզի հասանելի չէ): Մամովի մեր քննութիմնը քնականարա մասնակի է, եւ անհաւանական չէ, որ այլ թերթեր եւս նոյն համառօտ ծետվ լուրին տեղ տուած ըլլան, քանի որ այդ ժամանակ (յատկապէս՝ հայ իրականութեան մէջ) օդանաւորու աշխարհին հետ կապուած լրատութիմնը տարաշխարհիկ իրադարձութին կը նկատուէր: Սակայն, կարեի է հիմնաւոր կերպով բացառել Խայեանի մահը համազգային սուգի առարկայ եղած ըլլալու իրողութիւնը:

1922ին Թէոդիկ իր հոչակատը տարեցոյցին մէջ, «Մարդիկ եւ Մակուրոք» խորագրուած յօդուածի մը ներքեւ անոր հետ կապ չունեցող երկու

լրասանկարի տեղ տուած էր: Անոնցմէ մէկը «† Սաւառնորդ Միհրան Խայեան» մակագրութիւնը կը կրէր, եւ հետաքրքրական է, որ ան լոյս տեսած է առանց բացատրութեան<sup>67</sup>: Խայեանի անոնց այլապէս բացակայ է տարեցոյցի այդ թէ յաջորդ հատորներէն:

Խայեանի մահը անուղղակի կապ ունեցած է այն բանակցութիւններուն հետ, զորս Հայ Սահմանադիր Ռամկավար Կուասկցութեան Եգիպտոսի շրջանակը Ասպրիլ-Օգոստոս 1920ին վարած է տեղոյն անգիհական զինուրական իշխանութեանց հետ՝ օդանաւեր ծեռոց բերելու համար: Ժղովուրդի ժայենը կը հաղորդէր, որ կուասկցութիւնը 50 օդանաւ պիտի նովիրէր Հայաստանին, որոնցմէ տասը «արդէն գնուած են եւ պիտի որկուին անմիջապէս աւելի մօք եղող հայարձնակ շրջան մը, ուր ինքնապաշտպանութեան կրի կը մրովի»: Խօսքը, ի հարկէ, Կիլիկիոյ մասին էր: Լրատութիւնը կ'աւելցնէր, թէ այս աշխատանքին համար, ան «օգոստած էր] Հայութեան հերոսական ճիգերը մեծապէս գնահատող բարձրասրբիճան օգար անձնատրութեան մը բարեացակամութենէն»<sup>68</sup>: Զմիւնիոյ Արեւելեան Մասովը, սակայն, երեք օր ետք կը գրէր, որ կուասկցութիւնը «40է աւելի սասառնակներու գնումը յաջորդուցած էր անգիհական կառավարութենէն» եւ այս յաջորդպիհնը մեծ մասով պարտական էր Պօղոս Նոյապարին, որ դիմումներ ըրած էր Անգլիոյ արտաքին գործոց եւ պատերազմական նախարարութիւններուն<sup>69</sup>: Հետաքրքրական է նշել, որ ամիս մը ետք, կուասկցական առաջին պաշտօնական գեկոյցը Եգիպտոսի մէջ տակակին գաղտնապահորէն կը նշէր, թէ զործարքը կարելի եղած էր «շնորհի Հայաստանի համակիր հզօր Տէրութեան մը անգնահատելի բարեացակամութեան»<sup>70</sup>: Այլևս խօսք պիտի չըլլար Կիլիկիա որկուելիք օդանաւերու մասին, ինչ որ հաւանարար արդէն ծախողութեան մատուած էր:

Այդ բանակցութիւններուն հետեւանքով, կուասկցութիւնը գնած էր 20 օդանաւ, այսպէս կրչուած «Ռամկավար Օդային Տորմիդ»ը, իրաքանչիրի դիմաց 100 Եգիպտական ոսկի վճարելով՝ 1000-2000 ոսկիի բուն միջին արժեքին փոխարէն: Տարբեր նովիրատուններու կողմէ հայթայթուած գումարը կէսառկէս վճարուած էր Հոկտեմբեր-Նոյեմբեր 1920ին: Երկու տարի ետք լոյս տեսած հաջուեսուութիւնը կը հաղորդէր, թէ օդանաւերու գնումին ժամանակ, կուասկցութիւնը դիմած էր Մ. Նահանգներ եւ Զմիւնիա, որպէսզի օդանաւորդներ մարզելու աշխատանք տարուէր: Այդ օրերուն, Յովիաննէս խան Մասեհեան յայտնած էր՝ ակնարկելով Խայեանի մահուան. «Ընդամէնը հինգ սասառնորդ ունեինք հոն, որոնց մէկը մեռաւ (...) հիմա միայն չորս կը մնան, ուրեմն ովքե՞ր պիտի վարեն ծեր խրկելիք սասառնակները»<sup>71</sup>:

Թէեւ յայտարարուած է, թէ խորիրոյանացումը կանխած էր այս ծրագրին իրականացումը, բրիտանական փաստաթույթերու մանրամասն քընութիւնը Ոիչըրոտ Յովիաննէսեանի կողմէ ցոյց կու տայ, որ օդանաւերու գնումը իրականութեան մէջ ծախողած էր միջգերատեսչական պայքարի

պատճառով. «Օգոստոս 1920ին, պայմանները այնքան վճռականորէն փոխուած էին Կովկասի մէջ, որ արդարին գործոց նախարարութիւնը այլա հարցը չէր ուզեր հեղապետէր: RAFի (Արքայական օդուժ) աւելորդ օդանական եղբեք պիտի ցայդնուէին Հայաստանի երկինքին վրա»<sup>72</sup>:

1922ին 10 «Արմստրոնկ-Ովիթուրթ» եւ 10 S.E. մակնիշով օդանական եղբեք կը մնային Մուսաքըէր Ապութիրի մարզարանը, իսկ մեքենաները՝ Ապաւասիէ: Ըստ 1922ի հաշուետութեան, «կուսակցութիւնը շափոնց աշխարեցաւ սաատնակները վերադարձնել կամ ծախել եւ անոնց փոխարժէքը Հայաստանի պէտքերուն յարկացնել, այս մասին նովիրագրուներու համաձայնութիւնը սրբանալիք վերջ, բայց չի յաջողեցաւ, վասն զի ասանկ ծեռնարկ մը հազարատոր դժուարութիւններով շրջապատուած է»<sup>73</sup>: Այդ օդանական կամ անոնց դիմաց վճարուած գումարին (որուն ստացագրերուն հայերէն թարգմանութիւնն ալ տպուած է) ճակատագիրը անյայտ մնացած է<sup>74</sup>:

Յատակ չէ, թէ ի՞նչ էր Հայաստանի օդային ուժերուն իրավիճակը անկախ հանրապետութեան գոյութեան վերջին ամիսներուն: Ըստ Ցովհան-Նիսեանի, 1920 Մայիսէն մինչեւ Կարսի անկումի նախօրեակին «ափաջոկագր վերանորոգել է 6 սաատնակ, դրանցից մի քանիսը պղուղակների պատճառով թոփքներ չէին կալարում»<sup>75</sup>: Իսկ այնուինեւ հրատարակուած ուսումնասիրութեան մը մէջ, ան նշած է, թէ հայկական ուազմական օդանական օդանակը մինչեւ 12ի հասած է, որոնք «1920թ. թուրք-հայկական պատերազմում կարարել են շորջ 30 ոմքանեվում», բայց Կարսի անկումի օրերուն երկու օդանաւ կար, որոնցմէ միայն մէկը կը գործէր, ըստ Կարսի օդանաւային ջոկատի գինուտը Արամ Ռաֆայէլսանցի: Սակայն, բացառուած չէ, որ այդ օդանական Ալեքսանդրապոլ գտնուէին կամ օգտագործուէին հաղորդակցութիւններու համար<sup>76</sup>:

Խայեանի մահուան լուրը Պուենոս Այրէս հասած է Սեպտեմբեր 1920ի ընթացքին: Հոկտեմբերի սկիզբը, ՀԲՀՍԻ վարչական ժողովին նիստը կ'արձանագրէր.

Ընկերութեանս անդամ Պ. Միհրան Խայեան որ 1918ին կամատոր մէկնած էր Կիլիկիա եւ անկէց ալ անցած էր Հայաստան իրը «Ավիատոր», վերջերս լրագրերու մէջ հասած լրտերուն համեմատ արկածով մը օդանաւէն իշնալով մեռած ըլլալը հաստատուեցաւ: Ուստի եղբայրը Պ. Գրիգոր եւ հօրեթօրորդին Պ. Պաղտասար Խայեաններուն մէկ մէկ ցաւակցական նամակներ գրուեցան»<sup>77</sup>:

Նոյն օրը գրուած ցաւակցական նամակներէն առաջինը կու տանը ստորեւ.

«Մեծապատի Տէր Գ. Խայեան եւ համեստափայլ Տիկին Ռ. Խայեան Յարգելի ընկեր եւ ընկերուին

Սրտի անհուն կախծով իմացանք դառնախէտ եւ արկածալի մահը Ձեր սիրելի եղբօր եւ մեր անձնուէր ընկեր Պրն. Միհրան Խայեանի:

Այո՛, դասն եւ անտանեիլ է ընկերոց անակնկալ կողուատը, սակայն հայրենիքի հարազատ զայակը, զոհաբերութեան դաշտին մէջ կատարեց իւր պարտականութիւնը[...] ուրեմն անմահ պիտի մնայ անոր Ս[ովոր] Յիշատակը Վերածնող հայրենիքի պատմութեան էջերուն եւ նոյնպէս բոլոր Բարեգործականի ընկերներու սրտին մէզ:

Ուստի մասնաճիւխու ամբողջ անդամներու թէ վարչութեան կողմանէ մեր ցաւակցութիւնը կը յայտնենք: Ընդունեցէք ընկերական, թախծախց ցաւակցութեան արտայայտութիւնը:

Մասմաք յարգանօր

Ի դիմաց Տեղ. Մասնաժողովի[ի]

Կ. Յ. Յովիաննէսեան Յ. Յ. Պարգևեան»<sup>78</sup>

Խայեանի մահը ժամանակի ընթացքին, ինչպէս վերը տեսանք, չափանցուած, ինչպէս նաեւ այլափոխուած տեղեկութիւններու տեղի պիտի տար: Այդպիսի պարագայ մը կը ներկայացնէ Եղիշէ Զարենցի մտերիմներէն Աշուտ Փալանջեանի՝ բանաստեղծին նուիրուած յուշերուն հետեւեալ դրուագը.

Դաշնակցականները Կարսուա ունէին ամերիկացիներից նույր ստացած մի կիսաւեր ինքնաթիոն, որը մէկ-մէկ սաւառնուած էր քաղաքի վրայ ու զարմանք պատճառուած շատերին: Ինքնաթիոն վարուա էր Բովուարիայից թէ Ռումինիայից Կարս եկած մի եղիտասարդ օրաչու, որն իր քանկոնի վրայ կացրած ուներ բազմաթիւ անհասկանալի կրծքանշաններ:

Մի օր էլ տեղի ունեցաւ անսպասելին, ամելի ճիշտ՝ սպասելին. հերթական թոփքի ժամանակ օրաչուն իր այդ կիսախսարիտով ինքնաթիոնով վայր ընկաւ քաղաքի կենտրոնական թաղամասերից մէկի վրայ ու մերենայի հետ միասին ջախջախուեց: Այդ էր ամերիկեան «բարերարների» մատուցած ծառայութիւնը: Նկարագրուած դժբախտ դէաբը ունեցաւ նաեւ իր միա կրծքանարար հետեւանքը՝ ինքնաթիոն աւերեց մի խեղճ ունչպարի գոմն ու փլատակների տակ առաւ նրա միակ կովը:

Օդային այդ աղէտի առթիւ Եղիշէն սրախօսուց.

- Դաշնակցականների ուզմա-օդային նաւատորմը խորտակուեց...<sup>79</sup>:

Անշուշտ, հեզնախառն այս տողերուն մէջ յիշուած «երիտասարդ օրաչուն» միայն խայեանը կրնար ըլլայ, թէեւ թիշ հաւանական կը նկատենք, որ ան Պայտաններէն հասած ըլլար Հայաստան, փոխանակ Պոլսոյ ճանապարհով, ինչպէս գրած էր Ասագեան մահուան ժամանակ: Բայց որեւէ փաստ չկայ, թէ անոր վարած օրանաւը անկախ Հայաստանին տրամադրուած էր Միացեալ Նահանգներու կողմէ:

Հարգան, որ Արժանթին հաստատուած էր Կիլիկիոյ պարպումէն ետք, 1932ին լոյս կ'ընծայէր սիամանթոյական ոճով քանաստեղծութիւն մը, ծուռած՝ «Կարսի մէջ ինկած Հաճընցի սաւառնորդ Միհրան խայեանի անմոռաց յիշատակին»<sup>80</sup>, զոր պիտի ընդգրկէր իր հատորին մէջ չորս տարի ետք.

Արշալոյս էր որ,

Արեւէն պեղուած հրետէն կոթողի մը պէս,  
 Թռան հողակոյդիդ վրայ հրաշափառորէն կանգնած,  
 Եւ արինաներկ արեն մը իրբէ դափնի կրող զոյդ թեւերէն վար՝  
 Յուտօի լանջքին մերկոյժիմը ծիածաններու մէջ սրողելէն,  
 Իր վարդական շրթներով չորս հորիզոններու այսպէս պարզամեց.-  
 «Այսօր սիրոս՝ իրբէ վառոտ անմահ դափնի՝ ընծայ ան՛ր,  
 Որ իր սիրոս Ազարութեան իրբէ դափնի ընծայեց:  
 Այսօր սիրոս՝ արփիածին փինիկի ճաճանչեղէն թեւեր առած՝  
 Թռ՛ն հերոսի լուսելէն փառքն եղգէ ան՛ր,  
 Որ փառքի առաօւք մը,  
 Սասառնակի մը պողպապէ թեւերով՝  
 Հայրենի երկինքներու գեղեցկութեան մէջ,  
 Վերածնութեան երգի մը պէս սասառնեցաւ:  
 Եւ ան՛ր, որ Յեղին սիրուէն պոկուած ողջոյնի մը պէս,  
 Դէսի արեն իր արշակին մէջ,  
 Հայասպանի հողին վրայ եւ Հայասպանի Եռագոյնին ծալքերուն դակ,  
 Իրբէն Հայասպանի զինուոր ինկող առաջին սասառնորդն հանդիսացաւ,  
 Ան՛ր,  
 Իմ մայրական սիրոս կարօպ՝ հրաշափոխուած Եռագոյնի՝  
 Իրբէն պատանք եմ ծօնած,  
 Հողին մէջ իսկ իր հողեղէն մասունքը՝  
 Գուրգուրանքով յաերժապէս գգուելու...»<sup>81</sup>:

Իսկ 1936ին, տեղական հայրենասիրութեամբ տոգորուած իր կենսագրական տողերը «հաճնցի մեծ հերոսի յիշատակին» պիտի եզրափակէր այն յորդորով, թէ «ապագայ սերունդին կիյնայ յաերժացնել իր սուրբ յիշափակը, կանգնեցնելով մարմարէ փառատոր կոթող մը, հայրենի այն հողին վրայ, ուր ան ինկաւ պէմուրագ»<sup>82</sup>:

Անշուշտ, այդ թուականին նման յորդորներ երազներու շարքին կը պատկանէին: Սակայն, 1966ի պետական հարուածէն ծնած Արժանթինի զինուորական կառավարութիմը, եթէ ոչ մարմարեայ, գէթ թղթեայ կոթող մը պիտի կանգնեցնէր՝ յաերժացնելով հայեանի յիշատակը, որուն առաջին փուզ պիտի զուգադիպէր, պատահականօրէն, անոր մահուան 50րդ տարելիցին: Արդարեւ, նախագահ Զօր. Խուան Բարլու Օնկանիա (1966-70) 21 Յունուար 1970ին կը վաերացնէր ու կը հրապարակէր թիւ 18.559 պետական օրէնքը: Օրէնքին առաջին յօդուածը կը հաստատէ՝ «Արժանթինեան օդանատորդութեան ռահվիրայ» ("Precursor de la aeronaútica argentina") տիտղոսը՝ ի պատի բազմաթիւ անձերու, որոնք 1907էն զինուորական ու ոչ-զինուորական ասպարէզով իրենց ներդրումը ունեցած էին երկրի օդանատորդութեան զարգացումին մէջ: Երկրորդ ու երրորդ յօդուածները կը հաստատէին «Երախստաւոր»ի և «բարեգործ»ի տիտղոսները: Երեք յօդուածներուն մէջ յիշուտ ու մեծարուոր անձերը թշակ մը կը ստանային, որ ժառանգական չէր՝ ոչ-զինուորականներու պարագային:

Երկու տարի ետք, օրէնքին բարեփոխումը տեղի ունեցաւ Օնկանիայի յաջորդներէն Զօր. Ավելանտրո Լանուսէի (1971-73) կողմէ: 18 Յունուար 1972ին հրապարակուած թիւ 19.422 պետական օրէնքին երրորդ յօդուածին չորրորդ Ենթարաժինը կը յիշէ այն անձնակազմը, որ «իր ջանքերով նպաստեց ամրագրելու եւ թափ գույլու նորասպելով ազգային օդանաւորդութեան՝ որպէս աշակերդ, օդաչու կամ օդապարիկի վարիչ, կամ արիես-դրագիտական անձնակազմ իր գործունեութեամբ, եւ օդային գործողութիւններուն կարելիութիւն գուսա՛ ուղղակի մասնակցելով անոնց գործածած օդանաւորուն պարտասպութեան, պահպանումին կամ նորոգման»: Այստեղ է, որ «Արժանթինի օդանաւորդութեան բարեգործներ»ու ցանկին մէջ յիշուած է Միհրան Խայեանը հետեւեալ ձեւով.

“D. Miram Jaiam. Piloto Aviador № 138: 5 de febrero de 1918. Falleció en accidente de aviación en la 1ª Guerra Mundial”<sup>83</sup>

(«Տիհար» Միհրան Խայեան: Օդաչու թիւ 138՝ 5 Փետրուար 1918: Օդային արկածով մահացած է Ա. Աշխարհամարտին»):

Այս տեղեկութիւնը, ըստ եթեսյթին, կ'ամփոփէ արժանթինեան պետական տոմարներուն ունեցած տուեալները: Արդարեւ, Ա. Պիետումա, որ հաւանաբար նոյն արխիային ադրիւներէն օգոստուած է, Խայեանի վախճանին մասին ընդամենը գրած է. «Դաշնակիցներու օդուժին կամատր արձանագրուելով, եղուպա փոխարդուած է, անոր միանալէ քիչ եղթ մահացու արկածի մը զոհ դառնալով»<sup>84</sup>: Պէտք է Ենթադրեւ, որ Խայեան տեղեկացուցած էր իր կամատր արձանագրուիլ ֆրանսական բանակին (որուն մաս կը կազմէր Հայկական Լեգէոնը), որուն միացած է անյայտ աղբիդի մը տեղեկութիւնը արկածահար մահուան մասին՝ առանց մանրամասներու ժամանակն ու վայրը:

Արժանթինեան ժողովրդավարութեան կարճատեւ վերականգնումին (1973-76) յաջորդած է պետական նոր հարուած մը 1976ին: Զինուտրական նոր վարչակարգը վարած է եռանդամ խունթա մը, եւ արիւնայի եօթնամեակը բնորոշուած է տասնեակ հազարատր քաղաքական զոհերով: Այդ ժամանակաշրջանին, ինչպէս պատահած է նման առիթներու, արժանթինահայ համանը ջանացած է օրինատր քաղաքացիի իր կերպարը անսասան պահել՝ անհրաժեշտ յարաբերութիւններ մշակելով օրուան վարչակարգին հետ: Այս ծիրին մէջ, խոնթայի անդամներէն ծովակալ Արմանու Լամպուշինի 14 Դեկտեմբեր 1979ին հայ համայնքին կողմէ մեծարանքի ճաշկերոյթի մը արժանացած է Պուենոս Այրէսի Միհրարեան Վարժարանին-մէջ: Միհրարեան միաբանութեան վենետիկեան պարբերաթերթ Հայ Ընդունակին մէջ լոյս տեսած բաւական մանրամասնեալ թղթակցութիւն մը մէջբերած է Լամպուշինիի ճառէն բնորոշ հատուածներ: Ան ի միջի այլոց ողջունած է «հերոսի մը յիշատակը», որ «թէեւ օտար մըն էր մեզի համար», բայց դադրած էր օտար ըլլալէ, «երբ հեփեւեցաւ պաշրօնապէս մեր մասնագիտական հասկապութիւններէն մէկուն»: Բանախօսը կ'ակնարկէր

Միհրան Խայեանին՝ «սկբղջող Հայաստանի Անկախ Հանրապետութեան Օդումին», աւելցնելով, որ «անոր հերոսական մահուան 60րդ յիշապակը երկէ կարարեց Հայ Համայեքը»: Զինուորականը այնուինեւու Խայեանի օրինակով կ'անդրադառնար Արժանթինի դերին իրեւ աւետեաց երկիր՝ աշխարհի տարբեր անկիւններէ գաղթական, փախստական ու հալածուած մարդոց համար<sup>25</sup>: Նկատի ունենալով, որ արժանթինեան աղբիւրներուն անյայտ մնացած են Խայեանի մահուան պարագաներն ու Հայաստանի մէջ կարճաւու գործունեութիւնը, պէտք է ենթադրել, որ Համարուչչինի այդ տեղեկութիւնները ստացած է համայնքային աղբիւրէ մը: Այդ աղբիւրը, ամենայն հաւանականութեամբ, օգտուած է Հասասեանի դեռեա անտիպ ու քանի մը շարաթ եսր լոյս տեսած յօդուածէն, սպաներէնով առաջինը՝ Խայեանի մասին, հոգ չէ կարգ մը թիւրիմացութիւններով, որոնք կը բխին Հարգանի 1936ի յօդուածէն:

Դեկտեմբեր 1979ի յիշեալ ոգեկոչումէն առաջ տեղի ունեցած է ուրիշ ոգեկոչում մը, որուն մասին կ'իմանանք վերոյիշեալ թյակցութեան կողքին տպուած գրութենէ մը: «Հայաստանի Հանրապետութեան Օդումի հիմնադիր եւ հրամանադրար՝ Հաճընցի Միհրան Խայեանի մահուան 60րդ դարերաքը, եւ Հաճընցի անմահ հերոսներուն յիշապակը մեծ հաւդիսութեամբ եւ շուրջով կայդարուեցաւ 15 Հոկտեմբեր 1979ին, Պուենոս Այրէսի մէջ»<sup>26</sup>: Այնուինեւու միայն ամփոփուած են Խայեանի կեանքին մանրամասնութիւնները, որոնք Հասասեանի վերոյիշեալ յօդուածէն քաղուած զլալու են նաեւ: Զարմանալիօրէն, ո՛չ «հանդիսութեամբ եւ շուրջով» կատարուած այդ ծեռնարկը եւ ո՛չ այ Լամպրուչչինի յիշած ոգեկոչումը (ընդհանրապէս, Լամպրուչչինի հետ հանդիպումը, որ կարեւոր էր համայնքի տեսակետէն, լրատութեան արժանացած չէ) տեղ գտած են Արմենիա օրաթերթի Հոկտեմբեր-Դեկտեմբեր 1979ի թիւերուն մէջ: Հաճընի Հայենակցական Միութեան Կեդր. Վարչութեան պաշտօնաթերթը՝ Նոր Հաճընը, նոյնպէս լուսաբամբ անցած է անոնց վրայէն:

Մահուան հարիւրամեակի նախօրեակին, Հայաստանի օդումի առաջին՝ 28ամեայ Միհրան Խայեանի անունն ու կերպարը արժանի են թէկուու եւ համեստ տեղ մը գտնելու անոր տարեգրութեան մէջ, ինչպէս որ արդէն գտած են արժանթինեան օդանաւորդութեան պատմութեան մէջ:

## ԾԱԾՈՑԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

<sup>1</sup> Անհասկնալի պատճառներով, Կարս տպուած մահախօսականը յիշած է Աստանան իրեւ ծննդավայր (Ա. Ասգեան, «Միհրան Խայեան», Աշխադատրի Ձայն, 23 Յուլիս 1920, էջ 1):

<sup>2</sup> Արձուն Յովիաննիսեան, «Հայաստանի Առաջին Հանրապետութեան Օդումը», Հայ Զինուոր, 29 Սեպտեմբեր-5 Հոկտեմբեր 2011 ([www.hayzinvor.am/6353.html](http://www.hayzinvor.am/6353.html)):

- <sup>3</sup> \* \* \*, «Միհրան Խայեան (Կենսագրութիւն)», Նոր Հաճըն, Նոյեմբեր 1936, էջ 4-5 (այսուհետեւ՝ «Միհրան Խայեան»): Շնորհակալութիւն կը յայտնենք Անտուն Հանձեանին՝ այս յօդուածը տրամադրելով համար:
- <sup>4</sup> Հմտ.՝ Carlos Luis Hassassian, “El Perfil Heroico del Comandante Mihran Jaian”, Արմենիա, 12 Յունուար 1980, էջ 2: Շնորհակալութիւն կը յայտնենք Եղուարդ Գոզանիեանին՝ այս յօդուածը տրամադրելով համար: Հարգան Նոր Հաճընի առաջին խմբագիրը եղած է՝ հիմնադրութեան (1933) մինչեւ 1940 (Նոր Հաճըն Պատրմագիրը, 1921-1973, Հրատ. Համոյ Հայր. Ընդհ. Միհրանեան Կերպ. Վարչովստեան, Պուենոս Այրես, Տպ. «Արարատ», 1974, էջ 193. հմտ.՝ Վարդան Մատութեստեան, Հարաային Կողմն Աշխարհի. Հայեր Լադին Ամերիկայի Մէջ Ակիզրէն Մինչեւ 1950, Ամթիլաս, Տպ. ՄՏԿՀԿ, 2005, էջ 203-4): Սահախօսականը տես’ «Արամ Տումանեան (Մահուան 40ին առթիւ)», Նոր Հաճըն, Հոկտեմբեր 1971, էջ 312:
- <sup>5</sup> Յ. Պողոսեան, Հաճընի Ընդհանուր Պատրմութիւնը Եւ Շրջակայ Գօգան-Տաղի Հայկական Գիտերը, Լոս Անդեսը, [Հրատ.] Հաճընի Հայրենակցական Վերաշինաց Միհրանեան Կեդրոնական Վարչովստիւն, 1942, էջ 831:
- <sup>6</sup> Պողոսեան, էջ 794-5:
- <sup>7</sup> Բարսեղ Մ. Էօրէնեան, «Խապրիկներ Պուենոս-Այրեսէն», Հայրենիք, 11 Հոկտեմբեր 1918, էջ 2:
- <sup>8</sup> Antonio M. Biedma R., Crónica Histórica de la Aeronáutica Argentina, tomo segundo, Buenos Aires, Círculo de Aeronáutica, 1969, էջ 262:
- <sup>9</sup> Hassassian, “El Perfil Heroico”, էջ 2: Բացառուած չէ, որ ծննդեան 1894 թուականը շինծու եղած ըլլայ, թրքական գինուրական ծառայութեանէն խոյս տալու նպատակով:
- <sup>10</sup> «Միհրան Խայեան (Կենսագրութիւն)», էջ 4: Սակայն, Էօրէնեանի կողմէ կազմուած՝ Ա. Աշխարհամարտէն առաջ Պուենոս Այրես ժամանած հաճուցիներու ցանկին մէջ, Միհրան Խայեան («Գայեան») ճորդ տեղը, իսկ Գրիգոր Խայեան՝ 32րդ տեղը կը գրաէ, երօր՝ Պաղտասար Խայեանի կողքին («Հաճընցիներ», որ նախքան Առաջին Համաշխարհային Պատերազմը ժամանած են Արժանթին», Նոր Հաճըն, Օգոստոս 1965, էջ 207), ինչ որ ենթադրել կու տայ, որ միաժամանակ չեն հասած:
- <sup>11</sup> Ասպեան, էջ 2:
- <sup>12</sup> Պողոսեան, էջ 831. Hassassian, “El Perfil”, էջ 2:
- <sup>13</sup> Julio Victor Lironi, Génesis de la Aviación Argentina 1910-1915. Su Historia y sus Hombres, Buenos Aires: Arte Gráficas Congreso, 1971, էջ 394-6 (տպուած 1973ին): Հեղինակը Խայեանը յիշած է Hiram Miram Jaian Կերպով. բնականարար՝ Miramը Միհրանի աղասաղուած ծեւն է. տարակուածի կը մնայ Hiramի աղրիդը՝ Հրանդ:
- <sup>14</sup> Biedma, էջ 262:
- <sup>15</sup> «Ազգային Լուրեր», Կոչնակ, 22 Յուլիս 1916, էջ 790: Շատ հաւանարար, լուրը կ'արձագանգէր ամերիկեան թերթի մը հրապարակուամին: «Եսայեան» տառադարձութիւնը սպաներէն Jaian ծեփ կոստում էր Կոչնակի խմբագիրն կողմէ:
- <sup>16</sup> «Միհրան Խայեան», էջ 4. հմտ.՝ Պողոսեան, էջ 831:
- <sup>17</sup> Էօրէնեան, էջ 2. նաեւ՝ Biedma, էջ 262: Հմտ.՝ Hassassian, “El Perfil”, էջ 2:

- <sup>18</sup> *La Prensa*, 7 Փետրուար 1918 (լրատութեան վերատպումը տե՛ս՝ Nélida Boulgourdjian-Toufeksian, "Mihran Jaian, Voluntario Armenio que dio la Vida por un Sueño", Հայ Կեդրոն, Այրիկ-Մայիս-Յունիս 1998, էջ 38):
- <sup>19</sup> ՀՐԸՍԻ Պուենոս Այրէսի մասնաճիւղի նամակներու տոմար, 4 Մարտ 1918:
- <sup>20</sup> ՀՐԸՍԻ Պուենոս Այրէսի մասնաճիւղի արձանագրութեան տետր, 10 Մարտ 1918:
- <sup>21</sup> Էօրէճեան, էջ 2:
- <sup>22</sup> Ա. Թռիշեան, «Ընկ. Յարուգին Թահիաճնեանի Կեանքն Ու Գործոնէնուգիմը», Արմենիա, 2 Յունիս 1934, էջ 1: «Մմո.' Narciso Binayan Carmona, *Entre el Pasado y el Futuro: Los Armenios en la Argentina*, Buenos Aires, n.p., 1996, էջ 91, ուր ըստած է, սակայն, թէ յայտնի չէ այս խամբին 1916ին կամ 1917ին մեկնած ըլլալը:
- <sup>23</sup> Ասագեան, էջ 1:
- <sup>24</sup> ՀՐԸՍԻ Պուենոս Այրէսի մասնաճիւղի արձանագրութեան տետր, 3 Յուլիս 1918:
- <sup>25</sup> ՀՐԸՍԻ Պուենոս Այրէսի մասնաճիւղի արձանագրութեան տետր, 7 Յուլիս 1918:
- <sup>26</sup> Յ. Յ. Պ. [Յովհաննէս Յ. Պարգևեան], «Հ.Բ.Ը.Միուգինը Հարաային Ամերիկայի Մէջ», *Տապու*, 7 Նոյեմբեր 1918, էջ 718:
- <sup>27</sup> Անդ: Նոյեմբեր 1938ին, Գրիգոր Եւ Մարիա Խայեան ու Պաղտասար Եւ Ռոզա Խայեան ամենները ստացած են արծաթ մետալներ՝ մասնաճիւղի 20ամեայ անդամ ըլլալու առիթով («Վեթերանուգիթեան Մետալ Ստացողներ», Յուշարար, Հոկտեմբեր 1939, էջ 124):
- <sup>28</sup> Էօրէճեան, էջ 2:
- <sup>29</sup> Յ. Յ. Պ., էջ 718. նաեւ՝ «Հայ կեանք», *Ասպարէզ*, 29 Նոյեմբեր 1918:
- <sup>30</sup> Այս տառադարձութեան առնչութեամբ, կ'արժէ նշել, թէ 1942ին հրատարակուած Պուենոս Այրէսի հաճնցիկներու մարդահամարին մէջ, Գրիգոր Եւ Պաղտասար Խայեաններու մականոնը «Գայեան» ծետվ գրուած է (Պողոսեան, էջ 802):
- <sup>31</sup> Մ. Պ., «Նամակ Պուենոս Այրէսէն», *Ասպարէզ*, 1 Նոյեմբեր 1918, էջ 3:
- <sup>32</sup> Ասագեան, էջ 1:
- <sup>33</sup> «Միրան Խայեան», էջ 4. հմմտ.' Պողոսեան, էջ 831-2:
- <sup>34</sup> Զուգադիպութեամբ, Օգոստոս 1918ին Հայաստանի գերմանական դեսպանատան դիանագիտական թյատրարը թերող օդանաւ մը առաջին անգամ էջը կը կատարէ Երևանի մէջ (Jacques Kayaloff, *The Battle of Sardarabad*, The Hague – Paris, Brill, 1973, էջ 51):
- <sup>35</sup> Արծոնն Յովհաննիսեան, «Հայաստանի Սոսահն Հանրապետուգիթեան Զինուած Ուժերի Սպառազինուգիմը», *Հայոց Պարմութեան Հարցեր*, 13, 2012, էջ 176. նաեւ՝ Մ. Լ. Կարապետեան, «Հայաստանի Հանրապետութեան Բանակի Կազմարուած (1918-1920 թթ.),» *Հայկական Բանակ*, 5-6, 1995, էջ 8: Արթոր Ղուեան-Ռիլսկի կը համարուի Զինաստանի 1911ի յեղափոխութեան առաջնորդ Սուն Եաթ Աէնի առաջին խորհրդականը օդանաւորդութեան գծով Եւ Խորհրդային Հայաստանի առաջին օդային ջոկատի հրամանատարը (Լետն Ազրոյեան, «Վերտառա. Փոքր Ակացիայի Մեծ Սխրանքը», Արմէնիկէս, 17 Նոյեմբեր 2014 ([armenpress.am/arm/news/784143](http://armenpress.am/arm/news/784143)):
- <sup>36</sup> Յովհաննիսեան, «Հայաստանի Առաջին Հանրապետութեան», էջ 177:
- <sup>37</sup> Անդ:
- <sup>38</sup> Կարապետեան, էջ 8. նաեւ՝ Յովհաննիսեան, «Հայաստանի Առաջին Հանրապետութեան», էջ 177:

- <sup>39</sup> «Հայ Գալոթականութիւն», Կոչեակ Հայաստանի, 23 Հոկտեմբեր 1919, էջ 1380:
- <sup>40</sup> «Հայկական Հանրապետութեան Պատոփրակութիւնը», Ազգ, 11 Հոկտեմբեր 1919, էջ 2:
- <sup>41</sup> «Կոօպերացիայի Տօնակատարութիւնը», Աշխարհադրդ ծայս, 7 Յուլիս 1920, էջ 1:
- <sup>42</sup> Ասագեան, էջ 1:
- <sup>43</sup> «Միհրան Խայեան», էջ 4-5: Այս տողերէն ընդամէնը հետեւեալը մնացած է ատելի ուշ. «(...) Հայաստանի Հանրապետութեան առինքնող իրականութենէն խանդավառ, ճամրայ կ'ելլի ուղարկի դէպի Հայաստան, ի սպաս դնելու իր մասնագիրութիւնը վերածող հայրենիքին» (Պողոսեան, էջ 832):
- <sup>44</sup> Ասագեան, էջ 1:
- <sup>45</sup> Յովհաննիսեան, «Հայաստանի Առաջին Հանրապետութեան», էջ 178:
- <sup>46</sup> Պողոսեան, էջ 832:
- <sup>47</sup> Կարապետեան, էջ 9:
- <sup>48</sup> Յովհաննիսեան, «Հայաստանի Առաջին Հանրապետութեան», էջ 178: Ըստ ժաք Քայալովի, 1920ին դաշնակիցներէն ընդամէնը երեք օդանաւեր ստացուած են, որոնցմէ երկուքը տուած էին Ֆրանսացիները՝ Սելանիկէն (Kayaloff, էջ 51):
- <sup>49</sup> «Սաատոնակ Հայաստանի Հանրապետութեան Համար», Արմենիա, 10 Դեկտեմբեր 1919, էջ 1:
- <sup>50</sup> «Ազգային Կեանք», Կոչեակ, 10 Յուլիս 1920, էջ 931: Ժողովուրդի Զայենդի համապատասխան թիվ չենք տեսած:
- <sup>51</sup> «Ազգային Քրոնիկ», Արեւ, 14 Մայիս 1920, էջ 3:
- <sup>52</sup> Յովհաննիսեան, «Հայաստանի Առաջին Հանրապետութեան», էջ 178:
- <sup>53</sup> Ste'v Richard Hovannisian, *The Republic of Armenia, volume III: From London to Sèvres, February-August 1920*, Los Angeles, Berkeley, and London, University of California Press, 1996, էջ 342-4:
- <sup>54</sup> Հօրին, «Հայ Սաատոնորդին», Վերածնուել, 4 Սեպտեմբեր 1920, էջ 537: Ամիս մը առաջ, Բարգէն եաւ. Կիվլէրեան «Օդանաւ» խորագրուած գրաքար բանաստեղծութիւն մը կը հրատարակի, ուր թէեւ կը յիշուկը, որ «Տուսու իր յերիս գոյնս ներկաալ դրօշուց տատանի / Յաջ եւ յահեակ, որպէս ոսլոցին կամիցին կամք ողօդատ», աւելի անդին յայտնի կը դառնար, թէ այդ «Երեք գոյներըն կապուած էին ամերիկեան եւ ո՛չ հայկական դրօշակին հետ. «Երկորին պարմանիք լաւը, կապուտազնիք, համարձակը / Սիրուն տիպարը ԵԱՆ.ՔԻ ազգին, վարուց հանդարտը, խիհականը / (...) Եօթնամսեան վարժութեամբը ի հրահանզս դեգերեալ (...)» (Բարգէն Եպիսկոպոս, «Օդանաւ. Թոփչօ եւ Վերացմունք (Բանաստեղծութիւն)», Կոչեակ Հայաստանի, 6 Օգոստոս 1920, էջ 1015):
- <sup>55</sup> «Միհրան Խայեան», էջ 5. Հմմտ. Hassassian, "El Perfil", էջ 2:
- <sup>56</sup> Ասագեան, էջ 1:
- <sup>57</sup> «Միհրան Խայեան», էջ 5. Նաեւ՝Պողոսեան, էջ 832:
- <sup>58</sup> Առանց հիմնարելու պատճառները, Հասասեան մահը թուագրած է 7 Դեկտեմբեր 1919 (Hassassian, "El Perfil", էջ 2): Ste'v Նաեւ՝ Carlos Luis Hassassian, "Noventa Aniversario de la Unión de Residentes Armenios de Hadjín", *Armenia*, 18 Օգոստոս 2005, էջ 7: «Եթինակը 1919 թուականը վերստին յիշած է Խայեանի առնչութեամբ՝ ՀՅԴաշնակցութեան Արժանիթին ներկայութեան առաջին տարիներուն նուիրուած յօդուածի մը մէջ (idem, "Los Primeros Años del Tashnagtsutiún en Sudamérica", Արմենիա, Բացարիկ, Նոյեմբեր 1990, էջ 8):

- <sup>59</sup> Աւագեան, էջ 1:
- <sup>60</sup> «Դժբախտ Պատահար», Յառաջ, 24 Յուլիս 1920, էջ 4:
- <sup>61</sup> «Եեռագիրներ», Հայասպակի Զայն, 24 Յուլիս 1920, էջ 2:
- <sup>62</sup> «Սաւառնակ Վայր Ընկած», Ժողովուրդ, 25 Յուլիս 1920, էջ 3:
- <sup>63</sup> «Օդաչու Հացեանը», Նոր Աշխարհաւոր, 25 Յուլիս 1920, էջ 3:
- <sup>64</sup> «Սաւառնակի Սուազին Զոհը», Ճակարամարտ, 4 Օգոստոս 1920, էջ 3:
- <sup>65</sup> «Սաւառնակի Սուազին Զոհը Հայաստանի Մէջ», Վերածնունդ, 21 Օգոստոս 1920, էջ 534:
- <sup>66</sup> «Միհրան Խայեան», էջ 5:
- <sup>67</sup> Թէոդիկ, Ամէնուն Տարեցոյցը, ԺԶ. տարի, Կ. Պոլիս, 1922, էջ 347: Խայեանի անոնք բացակայ է տարեցոյի յետագայ հատորներէս:
- <sup>68</sup> «Հայ Ռամկավար Օդային Տորմիդ Հայաստանի Համար», Ժողովուրդի Զայնը, 2/15 Օգոստոս 1920, էջ 3: Քանի մը օր ետք, թերոք կը ճշտէր, թէ տասը օդանաբեր, ինչպէս կոսիեի էր, Կիլիկիա պիտի որկուէին («Ռամկավար Օդային Տորմիդ Եւ Պ. Պոլոս Նուապարի Դիմումները», Ժողովուրդի Զայնը, 11/24 Օգոստոս 1920, էջ 3):
- <sup>69</sup> «Ռամկավար Օդային Տորմիդ», Արեւելեան Մամուկ, 18 Օգոստոս 1920, էջ 2: Եգիպտահայ բարերար Հապիայ պէյ Գառնուկ 35,000 ֆրանքի չէք մը որկած էր Պոլոս Նուապարի՝ օդանակի մը յատկացուելու համար: 30 Մայիսին, անկախութեան Բ. տարեդարձին առիթով տեղի ունեցած դաշտահանդէսին խոստացած էր օդանակ մը նուիրել Հայաստանին («Եգիպտահայ Բարերար Մը», Արեւ, 9 Յունիս 1920, էջ 3):
- <sup>70</sup> «Ռամկավար Օդային Տորմիդը Հայաստանի Համար. Պաշտօնական Զեկոյց», Արեւ, 17 Սեպտեմբեր 1920, էջ 1:
- <sup>71</sup> «Ռամկավար Օդային Տորմիդը», Արեւ, 1 Սեպտեմբեր 1922, էջ 1:
- <sup>72</sup> Novanakisian, էջ 347:
- <sup>73</sup> «Ռամկավար Օդային Տորմիդը», էջ 1:
- <sup>74</sup> Հմմո՞ւ Յակոր Վարդիվառեան, Մեծ Երազի Ճամբուն Ուղետրները Եւ Համապարփակ Պարմութիւն Ռամկավար Ազարպական Կուակցութեան, Նիւ Ճըրգի, «Մայրենի» Հրատարակչատուն, 2018, էջ 287-90:
- <sup>75</sup> Յովիաննիսեան, «Հայաստանի Սուազին Հանրապետութեան»:
- <sup>76</sup> Յովիաննիսեան, «Հայաստանի Սուազին Հանրապետութեան Զինուած», էջ 178-9. Նաեւ՝ Կարապետեան, էջ 9:
- <sup>77</sup> ՀԲԸՍԻ Պուենոս Այրէսի մասնաճիւտի արձանագրութեան տեսք, 7 Հոկտեմբեր 1920: Թէ՛ Պալտասար և թէ՛ Գրիգոր Խայեան մասնակցած էին ՄԴՀՀնչակեան Կուակցութեան և ՀՅԴաշնակցութեան կոլլէտ հանրապետութեան Բ. տարեդարձին առիթի Պուենոս Այրէս կատարուած ու Հայաստանի բանակին ի նպաստ հանգանակութեան («Պուենոս Այրէսի Գաղութէն», Հայրենիք, 17 Հոկտեմբեր 1920, էջ 3):
- <sup>78</sup> ՀԲԸՍԻ Պուենոս Այրէսի մասնաճիւտի նամակներու տոմար, 7 Հոկտեմբեր 1920: Գրիգոր Խայեան մահացած է 1971ին («Պր. Գրիգոր Խայեան», Նոր Հաճըն, Ապրիլ 1971, էջ 107): Հետաքրքրական է նշեւ, որ 1940ականներու վերջերուն Վենեգուելա ժամանած ու տասնամեաններով քարիտի Shell ընկերութեան մէջ աշխատած Միհրան Խայեան 5 Մարտ 1975ին նամակ մը գուած է Երեւան՝ Սկիտքահայութեան Հետ Մշակութային Կապի Կոմիտէի փոխնախագահ Պար-

- գեւ Մարտիրոսեանին, յիշելով օդաչու Միհրան Խայեանը որպէս «իմ հօրեղ-քայրս որոն անոնք կը կրեմ» (ՀԱՍ, ֆոնս 875, ցուցակ 6, գործ 543):
- <sup>79</sup> Ե. Յովհաննիսեան (Կազմոյ), Թիշողովթիւններ Եղիշէ Զարենցի Մասին, Երեան, Հայպետհրատ, 1961, էջ 54:
- <sup>80</sup> Հարգան, «Հայաստանի Զինուորին», Արմենիա, 10 Դեկտեմբեր 1932, էջ 2:
- <sup>81</sup> Հարգան, Հայրենի Արշալոյս, Պուենոս Այրես, 1936, էջ 58: Բանաստեղծովեան արտատպահին համար, տե՛ս՝ Նոյն, «Հայաստանի Զինուորին», Նոր Համըն, Նոյեմբեր 1936, էջ 5: 1980ին լոյս տեսած է սպաներէն անստրագիր արձակ թարգմանուորին մը, որ Կ. Հասասեանի գործն էր (Harkan, "Al Soldado de Armenia", Արմենիա, 12 Յունապ 1980, էջ 2):
- <sup>82</sup> «Միհրան Խայեան», էջ 5:
- <sup>83</sup> *Anales de Legislación Argentina*, томо XXXII-A, Buenos Aires, La Ley, 1972, էջ 76: Ծորիհակալ ենք Տիէկո Տուլապետանին՝ օրէնքին բնագիրը պարունակող այս աղբիդը հայթայթելու համար:
- <sup>84</sup> Biedma, էջ 262:
- <sup>85</sup> «Արժանիթինի Ծովային Հրամանատար Արմանսոյ Լամարուաչինի Մխիթարեան Վարժարանի Մէջ», Հայ Ծնկանիք, Մարտ-Ապրիլ 1980, էջ 38:
- <sup>86</sup> «Միհրան Խատեանի Մահուան 60րդ Տարեդարձը», Հայ Ծնկանիք, Մարտ-Ապրիլ 1980, էջ 39:

## MIHRAN KHAYAN: A PIONEER OF THE ARMENIAN AIR FORCE

(Summary)

VARTAN MATIOSSIAN

varny1@yahoo.com

Aviator Mihran Khayan (1892-1920) has remained a shadowy and elusive figure in the history of Armenian aviation, particularly his role in the fledgling air force of the first Republic of Armenia. Born in Hajin (Cilicia), he migrated in 1913 to Argentina, where he found a job at the workshop of the state railway. He became the mechanic of Paraguayan aviator Silvio Petrossi (1887-1916), who intervened to have him enter the Navy's aircraft maintenance section. Khayan started flying in 1914 at the Berisso aerodrome of naval aviation, near La Plata (60 kilometers from Buenos Aires), and would obtain his pilot's certificate in February 1918. Five months later, he joined the groups of volunteers departing from Buenos Aires to enter the Armenian Legion. After spending 1919 in Cilicia as driver for General Edouard Brémond, the French administrator, in late 1919 or early 1920 Khayan departed for the Republic of Armenia, where the small air force was being reorganized. He actively contributed to its activities until his death on June 24, 1920, when his airplane crashed near Kars and he became the first victim of Armenian aviation. In 1970, Argentinean law 18559—replaced in 1972 by law 19422—recognized Khayan among the pioneers of Argentinean aviation.

The article attempts for the first time to reconstruct a biographical outline of Khayan, using available sources in Armenian and Spanish.